

Հրատակական ամսութիւն 85 և 225:
Մասնաւութեան ու էնէ է Խըշ-
լու աշխատ Խոհ. թէ 5



Տարեկան գինն է կանկին 100.
Դուրսերէն բաժանութեան է
ու գույքայի ծավալը վարելու էն:

ԱՌԱԽՈՎՄՆ ՀՆԳԵՑԱԾԱՆՈՐԵԱՅ

22 ՕԴՈՍՈՍ

Ա. Տ. Ս. Ր. Ի 1864

ԹԻՒ 24

ԱՌԱԽՈՎՄՆ ՀՆԳԵՑԱԾԱՆՈՐԵԱՅ Ի՞՞Չ ՏԵՍԱԿ ԿԱՆՈՆԱԳՐՈՒԹԻՒՆ է

Ժողովուրդ մը որ տգետ, ապուշե գր-
իւթե բարոյապէս մեռած է, իր հասարա-
կաց շահը չձանչնար . ուստի և կը թողու-
որ մէկ կամ քանի մը անձինք իր գործե-
րը կառավարեն: Բայց երբոր ժողովուրդ
մը արթուն և խելացի է, իր շահը կը ձանչ-
նայ . և չուզեր որ իր գործերը մինակ մէ-
կու մը կամ ոմանց հաճոյիցը մատնուած
ըլլան, այլ կ'ուզէ որ իր մէջէն ընտրուած
վստահութեան արժանի մարդիկ խելքով
ու խորհրդակցութեամբ հասարակաց գոր-
ծերը անօրինեն . և որպէս զի ասոնց ըրածն
ալ հասարակաց օգտին շահաւոր և ոչ ի-
րենց շահուն և կամքին համաձայն ըլլայ, 25
ժողովուրդն ընդհանուր կանոն մ'ալ կ'ու-
նենայ որուն թէ ժողովուրդը և թէ կառա-
վարողները ճշդիւ հնազանդելու պարտա-
ւոր են: Աս է պատճառը որ ամեն արթուն
և խելացի հասարակութիւն ժողովով մը
կը կառավարուի. և կառավարութեան ու
վարչութեան վերաբերեալ ընդհանուր օ-
րէնք մ'ունի: Եւ աս այսպէս ըլլալու է,
ոչ միայն մեծամեծ ընկերութեանց կամ հա-
սարակութեանց . համար որոնք քաղաքա-
կանապէս ազատ են և ալդ կամ պէրութիւն
կը կոչուին; այլ և փոքրիկ ընկերութիւննե-
րու համար որոնք քաղաքական ազատու-
թիւն չունին. ընկերութիւնը կ'ուզէ կրօ-
նական ըլլայ, կ'ուզէ առեւտրական, կ'ուզէ
ուսումնական, և կ'ուզէ լոկցեղային ընկե-
րութիւն մը ըլլայ, ինչպէս են Տաճկաստա-

նի մէջ ալդ (միլէթ) կոչուած հասարակու-
թիւնները, որոնց մէկն ալ չայոց ալդ (միլ-
էթը էրմէնիան) կոչուածն է : Այսօրուան
օրս կը տեսնենք որ գրեթէ չկայ ազգ կամ
հասարակութիւն մը որ քիչ շատ անդրու-
թեան տակ ըլլայ . ամենէն խիստ միապե-
տական կառավարութիւններն անդամժու-
զովներ ունին, և ժողովուրդը հասարակաց
գործերուն վրայ քիչ շատ դատողութիւն
կ'ընէ, և գէթ անուզզակի կերպով ազգե-
ցութիւն մ' ունի : Միշտ և ամեն ատեն
լուսաւորեալ հասարակութիւններու վի-
ճակն աս եղած է . ազգի մը յառաջադի-
մութեան աստիճաննը՝ անոր հասարակաց
շահուն վրայ ունեցած հսկողութենէն, և
իր իրաւունքները պաշտպանելու կարողու-
թենէն կը չափուի : Մեր ազգն ալ այսօր-
ուան օրս չափով մը աս աստիճանին հասած
է : եթէ ազգին մէջ հասարակաց կարծիք
կայ՝ աս է որ ազգային գործերն ազգին
կամացը համեմատ կատարուին :

Դիւրաւ լուծուելու խնդիր մըն է թէ,
Օսմաննեան տէրութիւնն իր հպատակ ազ-
գերը մէյմէկ հասարակութիւն (Թլւէթ)
ճանչնալով, և անսոնց պատրիարքութիւն
կամ լաւ ևս ըսենք Փաթրիկութիւն տա-
լով, ինչ նպատակ ունեցած է : միթէ իր մէ-
ջը միապետութիւններ հաստատել, կամ
թէ ան ազգերուն վրայ մէյմէկ իշխանն
դնել, թէ իւրաքանչիւր ազգի կրօնքին հետ
սերտ կապակցութիւն ունեցող քանի մը
գործերուն անօրէնութիւնն անոնց շանձ-
նել . տարակոյս չկայ թէ տէրութեան նպա-
տակն աս վերջինն է . ուստի և Փաթրիկ ըս-
ուածն աս գործերուն անօրէնութեան

ոչթէ ինքնագլուխիշխանը, այլ վերին տեսուցն է : Ինքնին յայտնի է, և ամեն առողջ մտածութիւն ունեցող մարդ կրնայ իմանալ և պարտի խոստովանիլ թէ աս արտօնութիւնն՝ 'ի շնորհս ազգերուն, ոչ թէ Փաթրիկներուն կամազգապետներուն շընորհուած է : Ուրեմն երբոր հպատակ ազգ մը աս իրեն տրուած արտօնութիւնն իրբեիրաւունք հաստատ կը բռնէ, և տարիներէ ՚ի վեր իր գործերուն մէջ եղած անկանոնութենէն, վատնութիւններէն, դաւաճանութիւններէն, երբեմն նաև բռնութիւններէն զզուած, կ'ուզէ իր մէջն անանկ կանոն մը հաստատել որ հետ զհետէ քանի մը տարին անդամ մը վերաբննուելով, պականները լեցուելով ու զեղծումներուն առջեն առնուելով, ազգային գործերն անանկ միհճակի մը համեն, որ ան արտօնութիւնը զոր Տէրութիւնն իր հպատակ ազգերուն օգտին համար շնորհած է՝ փոխանակ աւերում և անէ ծ.ք ըլլալու, շնութիւն և օրհնութիւն ըլլայ, և ազգնիբրե ընկերութիւն մը՝ իր շրջանին մէջ օրէ օր յառաջ երթայ մանաւանդ քան թէ ետ, ինչպէս որ ասկէ յառաջ եղած է, եթէ, կ'ըսենք ազգ մը ասանկ կանոն մը հաստատէ միթէ հասարակապետութիւն կամ տէրութեան մէջ տէրութիւն հաստատած, թէ իր շահերն ապահով ցուցած և երաշխաւորութեան տակ դրած կ'ըլլայ : Ասոր հակառակ՝ ազգին կողմէն առանց օրինաւոր ընտրութեամբ ընտրուած ընդհանուր ժողովի մը, երբոր մինակ Պատրիարքը կամ քանի մը անձինք ըստ հաճոյից և ինքնագլուխ ամեն բան կը տնօրինեն, ազգին վրայ միապետութիւն բանեցուցած, ուստի և տէրութեան մէջ տէրութիւն կազմած չե՞ն ըլլար :

Վրդ ազգը Փաթրիկներն իր վրայ միապետ կամ իշխան չճանչնար, և չեն . եթէ այնպէս ըլլային, ան ատենն իրաւ տէրութեան մէջ տէրութիւն եղած պիտի ըլլար: Թէ ազգը Պատրիարք կամ Փաթրիկ ընտրած ատենն իր վրայ իշխան կամ միապետ ընտրած չըլլար, ինքնին յայտնի է : Բայց նոյնչափ յայտնի և անտարակուսելի է թէ, երբոր ազգը Պատրիարքին հետ կամ անոր նախադահութեամբը գործելու համար ժողովը մը կ'ընտրէ, ինք իրեն իշխանու-

նութիւն կամ կառավարութիւն մը դրած, և նոր դրութիւն մը հնարած չըլլար : Տէրութիւնն արդէն, ինչպէս ըստնք, ուրիշ հպատակ ազգերու պէս Հայոց ալ, մասնաւոր ազգային գործերն իրեն իրենց մէջ տէսնելու արտօնութիւնը տուած է . ուստի երբոր ազգը Պատրիարք կամ ժողովը կ'ընտրէ, ուրիշ բան ըներ եթէ ոչ Տէրութեան իրեն տուած արտօնութիւնը գործադրելու համար պաշտօնեաներ կ'ուրշէ : Արդ եթէ ազգը Պատրիարք կամ ժողովը ընտրելով տէրութեան մէջ տէրութիւն հաստատած չըլլար, երբոր ան Պատրիարքը կամ ժողովը կամ ժողովը ընտրելու համար իրաւունքը՝ նոյն իսկ արտօնութեան իրաւունքին մէջ կը պարունակուի, և ան արտօնութեան մէկ մասն է : Եթէ տէրութիւնն ազգին վարչութիւն մ'ունենալու, այսինքն՝ իր տեսակ մը գործերն ինք անենելու արտօնութիւնը տուած չըլլար, և ազգն իր գլխուն վարչութիւն, Պատրիարք, ժողովը եանոնց վերաբերեալ կանոն հաստատէր, տակաւին տէրութեան մէջ տէրութիւնը չեր կրնար ըստիլ քանի որ աս գրութիւնը, Դանութեան իշխանութեանց կոմ Եղիպատոսի փոխարքայութեան պէս, քաղաքական բնութիւն չունի :

Միթէ կրնա՞նք փափաքիլ որ Տէրութիւնն ազգին՝ ի սկզբանէ հետէ տուած արտօնութիւնն ալ ետառնէ . բայց տէրութիւնը մահմետական չեղող ազգաց՝ ՚ի սկզբանէ հետէ տուած արտօնութիւնները հրապարակական կամ պաշտօնական կերպով հաստատեց . ասիկա Ազգաց իրաւունքին վերաբերեալ կէտ մը կրնայ ըստիլ, և հպատակ ազգերուն անխախտելի իրաւունքն է : Քանի որ ազգը տէրութեան դարերէ ՚ի վեր տուած արտօնութեամբն իրաւունք ստացած է որ իր կրօնական և կրօնիքին հետ մէկառել անմիջական կապակցութիւն ունեցող գործերն ինք անօրինէ, պարտաւորէ որ ան տնօրինութեան մէջ գործով տէսնուած անկարգութիւններն ու

պատժական օրէնքներ կը դնէ , և անոնց գործադրութեանն ու հսկողութեանը համար իրարու ստորակարգեալ պաշտօնեաներ կը հաստատէ . արտաքինին համար՝ ուրիշ իրեն պէս անկախ ազգերու վեհապետաներուն քով դեսպաններ կը զրկէ , և ուրիշ համայնազգային յարաբերութիւններ կ'ունենայ , զոր օրինակ՝ անոնց հետ կերպ կերպ դաշինքներ կը հաստատէ , դաշնակցութիւն կ'ընէ . պատերազմ և խաղաղութիւն կը հրատարակէ . ուստի հարկաւ ցամաքային , եթէ դիրքը ներէ , նաև ծովային զօրութիւն , բանակներ ու տորմիդներ կ'ունենայ . իր յարաբերութիւնները ներքին և արտաքին թշնամիներու դէմ պաշտանելու համար՝ ոչ միայն զինուուրական զօրութիւնը կը գործածէ , այլ և պատժելու , ՚ի մահ դատապարտելու անգամ իշխանութիւն ունենալու է . վերջապէս աս ամեն բան կանոնաւոր կերպով կատարելու համար՝ ազգին վրայ հարկ և տուրք դնելու ալ իրաւունք ունի : Վեհապետութիւնը կամ գերադայն իշխանութիւնն ասէ :

Վաշ կը կարծուէր թէ աս իշխանութիւնն աստուածային իրաւամբ թափաւորներն ունին . բայց ութեւտաներորդ գարուն մէջ ձանցուեցաւ թէ գերադայն իշխանութիւնը յիրաւանց ազգին լրութեանն է . և ազգ մը կրնայ անիկայ բոլորին կամըստ մասին մէկ կամքանի մը հոգւոյ յանձնել . ուստի և Եւրոպիոյ ազգերն սկսան մինչեւ ան ատեն թագաւորներուն բացարձակապէս վարած գերադայն իշխանութիւնը չափաւորելորէնքով մը որ գոնը լինի ըսուեցաւ : Աս օրէնքին համեմատ ազգն իր մէջէն երեսփոխաններ ընտրելով խորհրդարաններ հաստատեց , և գերադայն իշխանութիւնն անոնց ու թագաւորին մէջ բաժնուեցաւ , այնպէս որ կայ բան որ թագաւորին իրաւունքն է , և կայբան որ խորհրդարաններուն կամերիութին միաբան : գործակցութեամբը կ'ըլլայ :

Դանի որ մեր ազգը բաղաքականապէս ազգատ ազգ մը չէ , ուստի վեհապետութիւն կամ գերադայն իշխանութիւն ըսուած բանը չունի , չունեցած բանը չկրնար չափաւորել , ապա ուրեմն դրած կանոնն ալ գոնը

լինի եղած շկրնար ըլլալ , այլ պարզապէս սիստիւմը , այսինքն ընկերութեան մը կանոնագրութիւն : Եւ քանի որ ազգը , թէպէտ քաղաքականապէս Օսմանեան տէրութեան հպատակ , բայց ցեղապէս ու կրօնքով տիրող ազգէն , այսինքն մահմետական մասէն տարբեր հասարակութիւն մընէ , և այնպէս ալ տէրութենէն ձանցուածէ ; հարկաւ կանոնագրութիւն մը կրնայ ունենալ և ունենալու է :

Ո՞ւր սահմանագրութեան ոչ թէ գոնը լինի , այլ սիստիւմը ըլլալը մինչեւ հիմա ըսուածներէն յայտնի ու բացայացած կը տեսնուի : Ճիմա տեսնենք թէ առ կանոնագրութիւնն ինչ բաներ իրեն առարկայ ունի : Կանոնագրութիւնը սա հիման վրայ հաստատուած է թէ Ազգին վարչութիւնն մը ունենալու արտօնութիւնը տէրութեան կողմէն նոյն խոկ ազգին շնորհուած է : Եւ պէտք է գիտնալ որ ազգին վարչութիւնը քաղաքական վարչութիւնն մը չէ , այլ ընկերութեան կամ հասարակութեան մը վարչութիւնն է . և քաղաքական բառը կանոնագրութեան մէջ կրօնականին հակադրեալ միտքը տալու համար , այսինքն նիւթեական կամ ժամանակաւոր նշանակելու իմաստով դրուած է : Արդ ինչպէս ըստնք , ազգին վարչութիւնն մը ունենալու արտօնութիւնն ազգին շնորհուած ըլլալը հիմ բանելով , կանոնագրութիւնը կամ մանաւանդ ազգը կանոնագրութեամբ որոշած է որ , թէ՛ բոլոր ազգին վերաբերեալ , և թէ իւրաքանչիւր գաւառի և թաղի գործերը , ազգին , գաւառին և թաղին մէջէն քուեով ընտրուած ժողովներէ կախում ունենան , ոչ թէ պատրիարքին , առաջնորդին կամ քանի մը անձանց կամքէն : Աս հիմամբ սահմանագրութիւնը Ա . գլխուն մէջ ազգային վարչութեան վրայ խօսելով՝ այսպէս կը սկզբի . «Բարձրագոյն դրան շնորհած արտօնութեանը համեմատ՝ Ազգային վարչութիւնը երեսփոխանական է » : Ըսել կ'ուզէ թէ բարձրագոյն դուռը ազգին վարչութիւն մ'ունենալու արտօնութիւն տուած ըլլալով , այսինքն տեսակ մը ազգային գործերու տնօրէնութիւնն ազգին թողուցած ըլլալով , ազգն ան գործերուն վերին տնօրէնութիւնը կը յանձնէ անանկ ժողովի մը

քաղաքական բնութիւն և քաղաքական նպատակ ունեցած կ'ըլլայ : Ընկերութիւն մը որ ՚ի բնէ քաղաքական չէ, երեսփոխանութեամբ ու քուէարկութեամբ քաղաքական չըլլար . ասոնք անտարբեր բաներ են : Այս, ազգն իր մէջէն ընտրուած երեսփոխաններէ կազմուած ընդհանուր ժողով մը պիտի ունենայ . իր կրօնական և աշխարհական գործերուն վարչութեանը համար պաշտօնեաներ պիտի ընտրէ . արդ իր հարցընենք, աս ընտրութիւններն ի՞նչպէս կրնան ըլլալ : Բազմաթիւ ընկերութեան մը մէջ ընտրութիւններ ընելու ամենէն աղէկ և օրինաւոր կերպը եթէ քուէարկութիւնը չէ, հապա ի՞նչ է :

Եթէ Հայերն իրենց ժողովին անդամները քուէով չընտրէին, տէրութեան մէջ տէրութիւն հաստատած պիտի չըլլային . քուէով ընտրելուն համար տերութեան մէջ տէրութիւն հաստատած կ'ըլլան : Ասել է թէ քուէարկութիւնը քաղաքական ապստամբութիւն, քաղաքական յանցանք է : Կը ինդրենը որ մեզի ցուցուի թէ ո՛ր օրինադրբին մէջ քուէարկութիւնը իրքաղաքական յանցանք, իբրեւ ապստամբութիւն նշանակուած է : Կամ ո՛ր ընկերութիւն կամ հասարակութիւն քուէարկութիւն ունենաւուն համար իբր ապստամբ կամ կասկածելի դատապարտուած է :

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՈՅԱՎԱՆՈՒԹԻՒՆ

Երկուաղեմայ լուսահոգի Յովհաննէս Պատրիարքը կարծես թէ ազգին խալաղութիւնն իր հետն առաւ տարաւ : Յովհաննէս Պատրիարք մեռաւ ու Թաղուեցաւ, և ալ չըրոշ վերապահաւ, բայց եթէ յարութեան օրը : Ազգին խաղաղութեանը համար ալ սյնակէ կրնա՞նը ըսել . անիկա ալ չպիտի՞ դառնայ : Ոչ, չափ յոյս ունինք թէ ազգին խաղաղութիւնը պիտի վերապահայ, և առջննէն աւելի : Կատապուն ու փառաւոր կերպով : Խաղաղութիւնը կը վերադարձնայ, բայց ոչ ինքնին և գիւրաւ . և ոչ յանկած և հրաշալի կերպով մը : Անոր վերադարձը կարելի և հաստատուն կ'ըլլայ, երբոր անոր մեր մէջն առժամանակ մի հեռանաւը մէջ անձնաւուած տար մը կը նայի : Վէճըապէս ազգային ինքնիրց վայ մեր որոշումն ընելու մէջ պարգև առնազի պէս չըլլակը, այլ ծախու առնողի պէս :

Ինչպէս ամեն բան, ասմնկ ալ ազգ կամ հասարակութիւն մը իր բարոյականութիւնն ունի : Ազգի մը բարոյականութիւնը յայն կը կայանայ որ հասարակաց օգուտը մասնաւորաց օգտի մը վերադաս ըլլայ . ամեն անհամատ ազգին հետ և ազգին համար խորհած և գործած ատենը իր անհամական շահէ չըլլար : Ազգի կամ հասարակութեան մը անհամական երբոր աս հոգին զուրկ են, երբոր ազգային գործերու մէջ իրենց միակ և առաջն նպատակը հասարակութեան օգուտը չէ, երբոր ան չըմարտակէր և անկեղծ զգացումը չունին որ ազգին գէմ անհամատարիմ, խարդափ, մասնի, դաւանան, զգող և աւերիս ըլլան իրենց գողում ու սոսկում բերէ, և աս մոլութիւններուն սոսկալի եղեռնապործութիւն ըլլալուն վայ համոզուած չեն, երբոր կ'ըսենք՝ ազգի մը գրեթէ բոլը անհամական աս հոգիով և աս գաղափարներով կըթուած չեն, կրնամզը ըսել թէ ազգին մէջ բարոյականութիւնը չկայ :

Հաս անդամ ազգային դաստիարակութեան վայ խօսուած ատեն լսած ենք որ կ'ըստի : Մեր տղոց ազգային դաստիարակութիւն տալ պէտք է : Տղոց ազգային դաստիարակութիւն տալ, անմոց ազգային հոգի աղդէն ուրիշ բան չէ թէ ոչ անմոց միաբը վերը յերածած դաշտարակութիւն համոզէլ, և պատերնին ան հոգիով կըթէլ որ հասարակաց ծագուած ամսոց նպատակն ըլլայ, և ուրիշ ամեն բան անող միջոց նկատուի :

Ազգային բարոյականութեան մէկ նշանն ալ առ է որ ազգին անհամական ազգային գործերու մէջ հարծիքով մը նախապաշտուին : Մարդիկ բան մը երկու կերպով կ'ուզն . մ.յ մը փափարզով, որով իբր սասանի մզմամբ բանի մը կը բերուին կամ կը ձգուին սյնակէս որ՝ աչքերնուն բան մը չըրեւելու կը առանց վակնամը կամ հետեւ ութիւնները խորհութէլու կուզն որ իրենց ուզածը ժամ' մը՝ յառաջ կաստառուի : Ասանկ դիպուածներու մէջ սոսուգութեամբ կրնամզը ըսել թէ աս կերպովը բանի մը փափարզով մէկն, սնձնական շահու մը անկնապութիւն ունի, և կամ կուրօքէն օտար ազգեցութեան մը տակ է . և ասոնկ չերմ փափարներու մէջ սովորաբար ինելք, ճանաչում ու դատողաւթիւն չկայ : Եթէ բարդութիւն կը մը ուղարկու մէկն բարդութիւն կը մը պատուի կ'ըլլայ : Ազգային ինուիրներու վայ խորհած ստեն պատի աս որաման գրութեան մէջ գտնուելու ենք . ազգային իրողութեանց վայ ան աչքով և այնակէս նայեցն ենք, ինչ աչքով և ինչպէս որ բանին մէջ չափ չունեցող անկողմնակալ տար մը կը նայի : Վէճըապէս ազգային ինքնիրց վայ մեր որոշումն ընելու մէջ պարգև առնազի պէս չըլլակը, այլ ծախու առնողի պէս չըլլակը, այլ ազգի ըլլային, ազգին ընդհանրութիւն ազգային ազգային թեամբ և անհամական առաջնութիւն մը մէկի ի՞նչ օգուտ կը բերէ : մեր քսանկը բան մը կը մննէ : Ոչ որ կը նայ ու բանալ թէ ազգի մը մէջ հասարակութեան հարուստ, հզր, բարեկարդ ու կըթէել ըլլակն անհամական մը օգուտ կայ : Եթէ ազգին հարիւր տարիէ ՚ի վեր այն պիտի համան մը ունենար որ ազգային ստացուածները, գործողութիւններու ու պաշտօնները հսկողութեան ու երաշխառութեան մը տակ եղած ըլլային, ազգին ընդհանրութիւն ազգային ազգային թեամբ և նախանձով իր շահուն և իրաւանցը ուրի կայնած, իր գործերը վարդինելին ամեն կարելի շշութեամբ համար աղանդած, ու ամեն կերպ խարդախութեան և նենդութեան առջնութեան առաջնութեան պատահարարութիւն յանձնուած ըլլար, ազգային հարապութիւն յանձնուած ըլլար զինար զուրկ իր ազգին ապահովական չըլլար, ամեն զուրկ ընելու ենք . բայց պէտք է գիւրնալ թէ մեր ընելու զուրկն անհամական շահէր, մեր անձնասիրութիւնն ըլլան, ոչ հասարակաց օգուտը շահութիւն ու մասակարարութիւն յանձնուած ըլլար, ապան չըլլական շահութիւն մը կամ մասնաւորաց նկատմանը չենք կինար զուրկ իր ազգին մէջ պիտի:

եալ տուրքերը նոյնպէս, և գուցէ աւելի. Երսւազեմայ օգնութիւնն անյսս, գէթ անստոյդէ . Մոմարանին եկամուտը բոլորովին կտրած է . ամսականով տղոցմէ եկածին ոչինչ բան ըլլալն ինքնին յայտնի է : Ասանկ պարագաներու մէջ ամենէն մեծ օգնութիւնը դուրսէն նուերներէ պիտի ըլլար, բայց աս վերջիններն ալ երթալով այնչափ նուազած են , որ Երամեան Գէորգ Պէյի աղնուազարմ Տիկնոջը բարեպաշտ նողասաներէն, և առկէ ամիս մ'առաջ Թողարդլեան Մինաս Լիքէնտիի ձեռօք եղած 20 կամ 25 հազար զուրուշ նողաստէն զատ ուրիշ օգնութիւն մը եղած չէ : Յունուար ամսէն ՚ի վեր ամսական վճարուած չէ : լոկ օրական հացին հազիւ ապահովութիւն կայ. մնացած պիտոյիցը , թէ պարէնի, թէ հագուստի և թէ վառելեաց մատակարարութիւնը բախտի կամ պատահական նըպաստներու կը մնայ , զոր գժբախտ պատապարեալները ջերմ պաղատանօք Կախախնամութեան բարերար տնօրէնութեան կակնկալեն :

Ոտոյդ է թէ ներկայ ազգային խոռվութիւնները պատճառ են որ աս հաստատութիւնը հիմա դրեթէ բոլորովին լքեալ թողեալ է : Բայց անոր խոռվութեան մը պատճառաւ ասանկ տխուր փիճակի մը հասնելը կը ցուցընէ թէ բուն պատճառն աւելի հին ու ներքին ըլլալու է : Բայց հոսանքնուցումը դնելով մեր միտքը Փրկչի վանուց ներկայ վիճակին պատճառներուն վրայ վիճաբանել չէ : Աս պատճառները քննութեան առնել , երեան հանել ու անոնց վերնալուն , ուստի և յիշեալ բարեպաշտ հաստատութիւնը յարատե ու երթալով յառաջադէմ վիճակի մը ընդունակ ընելու միջոցներուն վրայ , ազգասիրական անկեղծ ու հանդարտ հոգւով խօսիլն անօդուտ չէ , մանաւանդ խիստ հարկաւորէ , սակայն աս վայրկեանին գործը չէ : Հոսանքափ միայն կ'ըսենք թէ՝ միակ ազգային հաստատութեան մը , և ամենակարեոր հաստատութեան մը , այսչափ տարուան ընթացքին մէջ եկամտից հաստատուն վիճակ մը չունենալը ժողովուրդին բարերար-

ները շատ և շատ բան ըրած են . մինակ կ'երեւի թէ խոհեմուն ախտատես զգուշութեամբ , տարուէ տարի աստիճանաբար ներքուստ աձման մը ձամբան բռնուած չէ : Արդարեւ անիկա պայծառացեր է , բայց ոչ իր լուսովը , և միշտ փայլելու յարմարութեամբ : Յուսուալի է թէ ազգին մէջ սէրն ու խաղաղութիւնը նորոգուելով , երբոր դործերն իրենց կանոնաւոր ընթացքին վերադառնան , աս կարեւոր հաստատութիւնը յարատե պայծառութեան մը հասնելու ձամբուն մէջ պիտի դրուի , որովերկու հակառակ կարծուած կարծուած փափաքներ միանդամյն գոհ ըլլան . փափաք մը՝ որ Փըքկիչը երբեմն եղածին պէս պայծառ , և ուրիշ փափաք մը որ անիկա մշտառե ու միօւրինակ տեսնել կ'ուզէ : Մենք սա համոզմամբ որ ներքին խոռվութեամբ մը ազգ մը չվերջանար , և ալէ կոծ ութիւն մը ծփեալ նաևն երբեմն աւելի շուտ իր դիտած տեղը կը հասցընէ , Փրկչին ներկայ վիճակին վրայ ողորմած ակնարկութիւն մ'ընելու կը հրաւիրենք ան բարերար անձինքն որոնք կարողութիւն ունին ըլլալու և եղած են և կը հաւատանք թէ միշտ պիտի ըլլան Հայր անոր մէջ պատսպարուած ողորմելիս ներուն :

ՆՈԲԱՏԻՊ ՄԱՏԵԱՆՔ

«Վրաքսիա , հարուած գարնան գիշերոյ , Ողբերգութիւն , յօրինեաց Սերսէս Սահակ Մէզպութեան : Տպագրութիւն Ռ . Յ . Քիւրքձեանի . Կոստանդն . 1861 : »

Կը ծախուի Հայ գրավաճառներու քով : Վրիտասարդ հեղինակն աս փոքրիկքերթաւածով որ իր դործերուն երախայրին է , յոյս կու տայ թէ ապագային մէջ ազգային գրադիտութեան ըերթողական ձիւղին մէջ նշանաւոր տեղ մը պիտի բռնէ , մանաւանդ փափուկ զգացմանց մասին , որ , կ'երեւի թէ , երիտասարդ հեղինակին բնական նկարագիրն է :